

պղինձի տեղ երկաթի նախապատութիւն ար-
րուած ըլլայ, և երկաթի թագաւորին հիւսիսային
արշաւանքներուն արգասիքն է:

Պիանասիք բրուտագործութիւնը կը պատկանի
Փոքր Ասիոյ կանխազոյն շրջանի արուեստին,
որուն կը հանդիպինք Ալուրի և Նինուէի անց-
ֆիրուն ատենն Լաւ շիռուած և ունելիներով սա-
փորներու տօնք կը պատահնիք: Հասարակ ա-
նօթները սնե կաէ են, լիկուած և փայտու-
բայց նշանակիւ թիւ մը կը կազմն այն ա-
մաները, որով շատ կը նմանին Փափակի մէջ
գտնուածներուն, և որոնց յատկանչին է կարմիր
կիսուածներ ունենալը. ասիկա մենք կը յիշենէ
Ասմիական անօթնելը: Գինի և իւզ կը պահ-
ուէին մեծ կարասներու մէջ, բարձրաքանդակ
հիւսիչն դրուագներով նկարապարդ և այդ դէպ-
ֆիրու պատմութիւնն ալ նշանակուած բեկու-
գրերով: Ասոց նման կարասներ հողէն հանուած
են նաեւ Պողաց Քէյ. Երեմին ալ կինդանա-
կերպ զարդեր ազուցուած էին անոնց շրթնե-
րուն:

Վանեան հագուստը ցուրտ կլիմայի հագուստ
էր: Ժողովուրդը կը կրէր կօշիկ մը՝ որ հազիւ
ուոքերուն հէօք կը ծածկէր, կը հազնէր վերար-
կու և հաւանարա ներքանավարտիք, իսկ զին-
ուորները իրենց զուիք կը պաշտօնակի սա-
դաւարտով. ասոնցմէ շատերը մահկներ ունէին
Յունաց կամ կարկէմիլի Հիթիթներուն սաղա-
ւարաներուն նման:

Ամփոփելով, կը տեսնենք արդարեւ, որ հա-
զուստի, գեղարուեստի և բրուտագործութեան
տեսակէտով ընդհանուր նմանութիւն մը կար
Հայկական բարձրաւանդակի բնակչութեան, և
Փոքր Ասիոյ բնակչութիւններուն մէջ, այն շըր-
շանին՝ երբ Վանեան թագաւորութիւնը բարձրա-
ցաւ և ինկաւ:

Թբ. 8. Քիւրեսաւ



Ֆ. ՆԱՆՍԵՆԻ

«ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՄԵՐՑԱԽՈՐ ԱՐԵՒԵԼ»
→ ←

Ֆ. Նամսէս Բրատարակած է զիրք մը «Հայաս-
տան և Մերձաւոր Արեւելք» Առողջեկիրէն, որու
Քրամսներէն թարգմանութիւնը՝ Կատարուած Առև
Օմուեծէ, լոյս տեսած է Մասիս տպարամէծ: Այս
զիրքը արդիւմը է Ազգիրու ժողովի կողմէ
որոշուած Յանձնաժողովիմ՝ որու պետք Նամսէս
էր, Հայաստան ըրած ուղեւորութեան, Քթելու
իրկրին մէջ ոռոգմած կարիկութիւնը և զամա-
զամ եղանակիթու, մասմաւորապէս Սարգարա-
պատի ամերեր դաշտամասիմ համար, Էնդիմակը
սակայն այս զրիթ մէջ միայն ոռոգմած ծեռ-
մարկին վրայ չի խօսիր, այլ իր բովածակ ու-
ղեւորութեան պատմութիւնը Կ'ըմէ, սկսեալ մեկ-
ուումի կէտէմ թրիէստէմ միթէւ Կ. Պոլիս ժամա-
ռումը և ապա Վրաստած. ասոր կը կցէ վրաց
պատմութիւնը զրուագներ մը. այս բուրոք կը
գրաւեան Բատորիք 118 էշերը. Ապա կը սկսի պատ-
մութիւնը Յանձնաժողովիմ Հայաստան ուղեւո-
րութեան և Քթելակած պայտաթերում, միթէւ 251
էջ, և հուսկ կը յաւելու երկու առամծիմ զլուի-
մերու մէջ, Հայաստանի պատմութեան ամփոփու-
մը, և Հայաստան արդի ժամանակակիցներու (էջ
368):

Գրիթ ամէսահետաքրքրակամ մասը ուղեւո-
րութեան Թերկայացումը է Հայ Հանրապետու-
թեան հողամասիմ մէջ Նամսէս տմտանակամ ու
Երկրագործակամ տեսակէտէմ զատ, ամբողջ եր-
կերը՝ ուր պատած է, կը քթէ մարգարածակամ, ազգագրակամ, գեղարուեստակամ դիտումով: տե-
ղերու Ակարագորութիւնը Կ'ըմէ, տիպարներ կը
ծշմարէ, բարգեր ու սովորութիւններ վեր կը հա-
մէ. կը զբաղի միամզամայն արուեստի հիմ գոր-
ծերու քմութեամբ, կըթակամ հաստատութեանց
տեսութեամբ, Շտարէ մը Թերկայացուած Մոր
Հայաստանի արդար պատկերը է, որ ամերա-
ժեշտ է տեսնել թիշտ գաղափար մը կազմելու
համար մեր Երկրին կացութեան:

ԽՄԲ.

